



## ՅՈՎՅԱՆՆԵՍ ԿՈԼՈՏ

Յետադարձ ակնարկով մը, ամէն անզամ որ մեր յիշողութիւնը կը նայի գէպի մեր Եկեղեցիի մեծ դէմքերը, սուրբ հայրապետներու երկնակամարին վերը կը տեսնէ Ս. Գրիգոր Լուսուորիչը եւ անոր երկու կողմերը՝ Մեծն Ներսէսը, Սահակ Պարքեւը, Մեսրոպ Մաշտոցը, Թարգմանիչ Վարդապետները եւ երկար շարքը անոնց, որոնք առաքելական շունչով, աւետարանական լոյսով եւ հայ գիրին հրաշեով լեցուցին մեր Եկեղեցին։ Մեր յիշողութիւնը կը փնտուէ զանոնի հին անցեալին մէջ, կարծէք ժամանակի ոսկեզօնումը անհրաժեշտ ըլլար որպէսզի նաև նայինք անոնց մէջ մեծութեան դրոշմը։ Կարծէք քէ Հայուն Աստուածը մեր ժողովուրդի ծուռէն յառուցած ըլլար մեծ առաջնորդներ ժամանակի եւ մեր պատրիքեան հեռաւոր անցեալին մէջ միայն։

Ընդհանուր-այս տպաւորութիւնը կը փոխուի սակայն, երբ զիտնանի իրենց արժանի բարձրութեան վրայ տեսնել մեր ժամանակներուն աւելի մօն մեծութիւններ, որոնց շառքը կ'երկարի մինչեւ այսօր։ Անոնցմէ մին է անտարակոյս Յովհաննէս Կոլոտ Պատրիարքը։

Կ'արծէ որ Հայութիւնը ամբողջ, արձագանգելով Կ. Պոլսոյ Շնորհ Պատրիարքի կոչին եւ Ամենայն Հայոց Հայրածնին հրաւերին, նաև նայ Յովհաննէս Կոլոտ Պատրիարքին մէջ, տասնըութերորդ դարու առաջին կէսի մեծ դէմքը եւ բացառիկ առաջնորդը եւ դասէ գայի մեր լուսաւորիչներու շարքին։ Եկած է առենոր հաւատանիք քէ նախախնամութեան Աջք երկարած է շարութան ու այ իր «փոքր հօտը» եւ քէ Լուսաւորչի տեսիլքը շարութակուած է

աչքին մէջ անոնց, որոնք վստահած են պատուածային խօսուուն մին. «Մի՛ երկնչիր՝ զի ընդ քեզ եմ. մի՛ խարիր՝ զի ես եմ Աստած քո, որ զօրացուցի զքեզ» (Եսայի ելլ. 10):

Ամէն անգամ որ տիրող օտար պետութեան նիշումը խեղդել ուղած է մեր ձայնը կամ տկարացուցած՝ մեր յոյսը, մեր Եկեղեցիի խորանը բարձրացած է տեսլիքի մարդ մը, ամրապնդելու համար մեր հաւատքը եւ վերականգնելու համար մ՛ր վստահութիւնը: Եւ մեր ժողովուրդը անմիջապէս նանչցած է հովիւր իր ձայնի հարազատութենէն ու հետեւած անոր:

Վանիք մը կրթար զալ այդ ձայնը, 1715-ին, որովհետեւ օսմանեան եւ պարսկական այդ մութ օրերուն, մերուպեան զեր ապաստան զած էր վանիքի խոնան պատերու ետին, Հայաստանի արեւելեան եւ արեւմտեան մասերուն մէջ, նմանապէս: Վանիքն էր դարդու ու համալսարանը, կեդրոնը գրչութեան և արուեստի, սետութեան եւ գրականութեան: Կոյուտ աշակերտն էր իր ժամանակի մեծ վարդապետին՝ Վարդան Բաղիշեցիի, որ համալսարանի աստիճանին բարձրացուցած էր Ամրտորու վանիքը, վերականգնելով այնուեղ ուսուցումը նաեւ «արտաֆին գրեանց», այսինքն հմաստասիրութեան: Ուրիշ վանիքի մը վերականգնումը եղաւ եկեղեցական կեանիքի իր անդրանիկ իրազորդումը: Ամուր կերառու հիմնաւ որուած հոգեւոր եւ մտաւոր իր գարզացումը առաջին իր պատուհները տուաւ Մշոյ Ս. Կարապետ վանիքին մէջ. ուրիշ եռու գար ան Պոլիս, ոչ թէ պատրիարքական փառքի տենչէն մղուած. այս կուսարքահաստատ Ս. Կարապետը վերանորոգելու համար անհրաժեշտ գումարներ հանգանակելու:

Երկու անգամ եկաւ Պոլիս. նախ Մշոյ Ս. Կարապետ վանիքին եւ երկրորդ՝ Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանիքին համար: Երկու անգամ ալ՝ միակ մտահոգութեամբ մը. իր պերճախոս ձայնը բարձրացնելու որպէսզի զգաստութեան իրաւիրէ մեծատունները եւ անոնց օգնութեամբ վերահաստատէ Հայոց մեծ վանիքը իրենց փառքին եւ առաքելութեան մէջ:

Անտարակոյս որ Ս. Գրիգոր Լուսարքիչ նման, տեսած էր ան թէ ժողովուրդի մը գիտակցութիւնը կը մնայ պայծառ հոգեկան իր արժէ քնիրու տեւական հաղորդութեամբ եւ թէ հոգեկան զանձին ապաստանարաններուն՝ վանիքներուն զօրացումով եւ կառակերպութեամբ միայն կարելի պիտի ըլլայ դիմանալ. դիմանալ և ալածանին, ննջումին, տղիտութեան եւ օտար քարոզութիւններու գրոհին դիմաց: Եւ այս եղաւ իր հեղինականոր կոչը եկեղեցիներու թմբերէն:

Իր գուրգուրանքին մեծ առարկան եղաւ Հայ Երուսաղէմը: Ենչպէս մեր Տէրը Երկրաւոր իր առաքելութեան ձեռնարկեց վտարելով վանառականները Առուուծոյ Տահարէն, այնպէս ալ Կոյուտ, իր առաքելութիւնը սկսաւ Երուսաղէմի մէջ, ուր «վէֆիլ»ներ եւ «պապա»ներ, եկած աշխարհական գործերու եւ վարչական փորձառութիւններու իրենց հաւակնուութիւններով, պարուժերու տակ խեղդած էին Պատրիարքական փառաւոր Արոռը: Կոյուտ փրկիչը եղաւ Հայ Երուսաղէմին, երբ Փշրեց «հասարակաց կնիք»ը, վտա-

թեց «վէֆիլ»ները, ապահովեց պարտքերուն վճարումը, եւ Երուսաղեմի Պատրիարքական Արռողին վրայ հասուատեց իր դասընկերը եւ գործակիցը՝ Գրիգոր «Աստուածաբան Վարդապետն», հրոշակաւոր իրեւ «Շղբայակիր» Պատրիարք:

Կոլոտ՝ Պոլսոյ եւ Շղբայակիր՝ Երուսաղեմի Արռողին վրայ, երկուքն ալ տակաւին շնչառած բառասուն տարեկանի, իրենց զլիսաւոր մտադրութիւնը կ'ընեն վերահաստատել Երուսաղեմը իր փառքին մէջ: «Եւ հիմա կանք ահաւասիկ ծառայութեան ուաշոնին մէջ Սուրբ Տունին գօրութեանն Տիրոջ, կապուած իրարու հոգիով եւ մարմանվ եւ եղանիք ողորմութեան արժանի փրկելու համար Ս. Արռողը»:

Ուրբ տարիներ Գրիգոր Պատրիարքի վզին ծանրացող շրդքան յաջողեցաւ կապել ազգին սիրուն ու հոգին վերածնած Հայ Երուսաղեմին, շնորհիւ Կոլոտ Պատրիարքի մեծ հովանաւորութեան եւ գուրգուրանին, որ չտկարացաւ ընաւ, երեսուն տարիներ շարունակ: Այնքան առաջնակարգ նկատուեցաւ Երուսաղեմը, որ Շղբայակիրն Գրիգոր, Խ1737-ին հրաժարեցաւ Ս. Էջմիածինի հարողիկոսութենէն, որուն կոչուեցաւ ազգին ընտրութեամբ իւշարունակեց ըլլալ Երուսաղեմի բարեկարգիչը եւ փրկիչը:

Կոլոտ չուզեց գրկել Մայր Արռող իր գլխաւոր գործակիցի տաղանդէն՝ նախրնարութեան մը հաշույն, ի նպաստ Երուսաղեմի. ան հոգաց նաև Ամենայն Հայոց Կաքողիկոսի ընտրութիւնը, զոր կատարեց Պոլսոյ մէջ: Պոլսոյ Մայր Եկեղեցիին մէջ օծուեցու Վեհափառ Հայրապետը՝ Կարապետ Կաքողիկոս եւ նոյն Եկեղեցիին մէջ Եպիսկոպոս ձեռնադրուեցաւ Կոլոտ Պատրիարքը. ոռ դաշտած էր Պատրիարքութիւնը տասներկու տարիներ՝ իրեւ Վարդապետ Եկեղեցւոյ:

Եպիսկոպոսութեան աստիճանը եւ արքութեան պատիք ոչինչ փոխեցին իր մեծութենէն որ իրագործած էր Վարդապետահան իր շնորհներով: Իր իրագործումները՝ վերականգնումը երկու Պատրիարքական Արռողներուն եւ հոգառարութիւնը Մայր Արռողին, պատուղը եղան Վարդապետական իր բարոգութեան. իոն խօսքին: Ոչինչ գրեց, բայց շարունակ խօսեցաւ, «Իրաբորրոն եւ աստուածաբան քարոզութեամբ նորին»: Աստուածաշունչ իր ուռերը վառեցին բոցը հայ ինքնազիտակցութեան եւ, հրաշառոծ հաւատքին ոյժով, մղեցին մեծատունն ու աղքատը վերականգնելոյ Հայ Եկեղեցիին փառքը, ամէն տեղ:

Իր հովանաւորութեամբ զարգացաւ բարգմանչական գրականութեան նոր տարածում մը, որ, Ռսկեղարու գրական ծաղկումին նման, հայ միտքին բերաւ զարքօնի մը: Ինչպէս հիմանք բորդ դարուն, Աստուածաշունչին հետ քարզմանուեցան Եկեղեցւոյ Հայրերու մեկնողական եւ աստուածաբանական գործերը լուսնարկեն, եւ ասորերենէ, նոյնպէս, Կոլոտի նախաձեռնութեամբ լատիներէնէ քարզմանուեցան մեկնութիւններ եւ աստուածաբանական տեսութիւններ, որոնք արքնոցուցին թմրած հետաքրքրութիւնը իրեն ժամանակակից Եկեղեցական դասին: Տակաւին միաւ հաւատքի այն դարն էր, երբ կարողիկ միսինարներ կ'ընդունուէին իրեւ քրիստոնէական հաւատքի քարոզիչներ եւ Հայ-

Եկեղեցին քեմերը կը բարձրանային աւետարաննելու համար Քը-  
րիստոսի պատգամը հաւատացեալ մեր ժողովուրդին։ Մեր Եկե-  
ղեցին տեղ կու տար անոնց իր ծոցին մէջ՝ իբրև լուսաւորեալ ա-  
խոյեաններ նոյն քրիստոնէական հաւատքին, որուն համար ապ-  
րած եւ յանախ նահատակուած էր Հ այ Եկեղեցին։ Խոկ Կոլոտ  
Պատրիարք անոնց քերած աստուածաբանական գործերու կարե-  
ւորները քարզմանել կու տար հայերէնի, որպէսզի «քարզմանո-  
րեամբ եւ ածանեցմամբ», կ'ըսէ ան, «այլոցն փարքամութեամբ  
զազզն իմ եւ զիս բարքամեցուցից...»։

Երանելի օրեր, երբ «մարդորութեան» ախտը չէր դրսե-  
ւորած իր տգեղ դիմագիծը, երբ տկար եւ հալածուած Եկեղեցի-  
ներ կը նայէին դէպի Կարողիկ Եկեղեցին լոյսի եւ գիտուրեան ի  
խնդիր, առանց խորականութեան եւ այն վաստակութեամբ թէ Ա-  
ռեւմուտքէն պիտի զար քրիստոնէութեան փրկութիւնը։ Թէեւ Կո-  
լուտ Պատրիարք Սկորի «Աստուածաբանութեան» մասին զրեց թէ  
«ի մէջ ծաղկանց զեղինն ունի բուսուցեալ», սակայն չկասկածե-  
ցաւ բնաւ թէ միսիննարներու առաքելութեան արդիւնքը պիտի ու-  
լար երկպառակութեան սերմեր ցանել Հայ Եկեղեցին անդաստա-  
նէն ներս, ի վերջոյ տկարացնելու համար զայն։

Կոլոտ լայն տեսիլիքի մարդ էր։ Երեսուն տարի ան հոգաց  
եւ նիւթեց, առանց շեղելու հիմնական իր նապատակէն։ ազգային  
գիտակցութիւնը ուժեղացնել ուսման տարածումով եւ հաւատքի  
լոյսով։ Խնչ փոյք երէ իր մեծ նպատակի իրազործման նամրուն  
վրայ պէտք ըլլար հայ միտքի խմորը մակարդել լատինական գի-  
տուրթեամբ։

Նոյն նպատակի նամրուն վրայ, Կոլոտի մեծ իրազործու-  
մը եղաւ Սկիւտարի Ճեմարանը։ Ամրոռու համալսարանի մա-  
կարդակով «դպրատուն» մը հաստառուեցաւ Երուսաղէմի «հոգե-  
տուն»ին տեղը, ուսուցանելու համար աստուածաբանութիւն եւ ի-  
մաստասիրութիւն, Ս. Գիրք եւ մեկնութիւն, հոգեւորական ծա-  
ռայութեան եւ ուսուցչական ասպարեզին համար պատրաստուող  
երիտասարդութեան։ «Նոր Ոսկերերան եւ կրկին աստուածաբան»,  
Ճեմարանի հիմնադիրը, մինչեւ իր մահը, եղաւ ուսուցիչ, սկըզ-  
բունք ունենալով «մի՛ երբեք վերջանալ յուսումնասիրութենէ եւ ի  
դպասանդութենէ»։ Ցովհաննես Կոլոտ Պատրիարքի շունչով եւ  
լայն գիտութեամբ զարգացան խանինինց վարդապետներ, որոնց  
շարունակեցին եւ տարածեցին իրենց Մեծ Վարդապետին սրբա-  
զան առաքելութիւնը։

Կոլոտի ճեննարկներէն նոյնքան կարեւորութեամբ արժա-  
նի է յիշատակութեան զրասէր Պատրիարքին հաստատած Մատե-  
նադարանը։ Պատրիարքաներին կից, ինչպէս նաև Սկիւտարի Ճե-  
մարանին մօս, ան հաւաքել տուաւ ինչ որ կրցաւ գտնել են երեսն  
ճեռագիր եւ տպագիր մատենագրութենէն եւ օտար, գիտառա-  
բար լատիներէն եւ իստակերէն գիրքերէն, կազմելու համար մու-  
րանց մը անցեալի եւ իր ժամանակի ժամօրութիւններուն «աւետ  
օգտակար եւ պիտանի բանափրաց»։

Ցովհաննես Կոլոտ եւ իր անմիջական գործակիցը՝ Գրիգոր  
Շղայակիր, շինարարական աշխատանքով եւ նորանան ի-



բագործումներով զարքօնի մը ստեղծեցին մեր պատմութեան աւմենին դժուարին օրերուն: Ճնշումի եւ խաւարի, փաշայական կաւալատարութեան եւ հետզիետէ ծանրացող կեղեքումներու տարիներուն, անոնք քերին ապրելու եւ ստեղծագործելու մեր կամքին հրաշագործ վեռականութիւնը եւ մեր յաւիտենական տեսիլքին յոյսը: Յարութեան շունչով մը լեցուցին Եկեղեցին եւ մեր ժողովուրդը: Արժան է որ աւելի մօտէն նաևնանք անոնց անձն ու վաստակը:

Մենք, մի քանի այս ընդգծումներով, ուզեցինք շեշտել կարեւորութիւնը յորելինական տարիին, «նուիրուած լուսաբնակ Տ. Յովհաննէս Կոլոս Պատրիարքի իրագործումներուն պանծացման»: Կը հաւատանք քէ Կոլոտով սկսած լուսաւորութեան շարժումն էր որ ազատագրեց Հայ հոգիի այն ոյժերը, որոնք պիտի ձգտէին ագային ազատութեան մեծ իտէալին: Անոր խօսքն էր որ շարժման մէջ դրաւ մեր ինքնանանաչումը իրեւ մշակոյթի ժողովուրդ եւ մեր ինքնազնահատումը իրեւ ինքնութիւն ունեցող Ազգ: Ան վերականգնեց մեր հպատութիւնը: Վաճեքերու եւ Եկեղեցիներու վերաշինութեամբ, ան անգամ մը եւս Միածինի խորհուրդով լեցուց կարուղիկէները եւ մեր խաչելութեան երկար նամքուն վերջը՝ մատնանշեց յարութեան յոյսը: Ազգային մեր զիտակցութիւնը նորէն բախեցուց իր իսկական աղքիւրէն, մեր հայրերու հաւատութէն:

Անգամ մը եւս ականչ տանիք Կոլոտին, թերեւս պատգամ մը ունի նաև մեզի, մեր օրերուն:

7.

